


ՍԻՐԱՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԺԱ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1937 - ՆՈՅԵՄԲՐԻ

Թիվ 11



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ա.Դ.Ա.Զ.Ի.Ե. Ք.Ա.Ց.Լ.Ը.

Եկեղեցական բարեկարգութեան ազդանշանը տուած կամ առաջին քայլը հրամայած եղաւ ազգիս Սրբազնադոյն Հայրապետը, անօրինելով որ, այս տարունէ սկսեալ, Սրբոց Թարգմանչաց աշնան տօնին հետ այսուհետև միշտ կատարուի հայ տառերու զիւտի և Ա. Գրոց հայերէն թարգմանութեան յիշատակութիւնը, և ամէնուն՝ զործին և զործիչներուն՝ խորհուրդովը այդ օրը հանդիսաւորուի իրրե Տօն Ազգային և Եկեղեցական:

Աւրիշ տահն, հայրապետական այ տնօրինութիւնը պիտի նկատուէր լոկ հրաման մը, և պիտի զործադրուէր միայն պատշաճ կերպով. հիմակ, սակայն, որ անիկա կը զուզադիմի Հայրապետական Խոնդակին և Հոգհոր Գերապոյն Խորհուրդին Զեկուցումին հրատարակութեան, կը կարծենք թէ ամէնքը անոր մէջ տեսան կամ պիտի ուզեն տեսնել կապ մը Եկեղեցական Բարեկարգութեան խընդույն հետ, թէ՛ իսկ իրօք այդպէս եղած չլլայ ն. Ա. Օծութեան դիտումը, քանի որ տանհակատարութեան հրամանը բարեկարգութեան հրահնդին իրը ապրի մը կանուխ տրուած եղաւ:

Այսպէս կամ այնպէս, մենք իրական կը նկատենք այդ կապը, Հրամանին և Հրահանզին առարկաներուն միջև զգացուած այդ յարաբերութիւնը. ոչ թէ որովհետեւ երկուքն ալ բղխուամ են նոյն հոդին, որ ազգին Հոգեւոր Տիրոջ և Հօր խիստն է, ոչ թէ նաև որովհետեւ երկուքին գործադրութիւնները իրենց սղբաւորութեան մէջ կը հանդիպին իրարու, այլ որովհետեւ երկուքին միջեւ իրապէս կայ զգացման և սկզբունքի կցորդութիւն մը, այնքան՝ որ կրնանք հրամանը հրահանզին, այսինքն Թարգմանչաց տօնին մտածումը բարեկարգութեան ձեռնարկին իրը ծրագիծ կամ յատակածիր նկատել:

Մըրոց Թարգմանչաց յիշատակին լծորդելով Ս. Գրոց թարգմանութեան և զայն հնարաւոր գարձնող հայ զիրերու զիւտին յիշատակութիւնը, և այս ամէնուն կատարուածին օրը հնչակելով «Ճօն Ազգային և Եկեղեցական», ոչ այլ ինչ ըրած կ'ըլլանք անտարակուսելիօրէն բայց եթէ յաւերժացնել յիշատակը՝ Կորինի փսեմ բացատրութեամբ՝ «աստուածագործ մշակութեան» այն փառաւոր շարժումն, զոր իրենց դարսւն մէջ յառաջ բերին Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ, իրենց աշակերտներով, շարժում՝ որու ևն կ'անցնին կը թոշին դեռ մինչեւ այսօր ամէնուս սիրան ու միտքը, ուղղային Մշակոյթ»ի այժմ արթէն այնքան՝ սիրելի դարձած բացատրութեան մէջին:

Եւ արդարե, ազգային և եկեղեցական բարեկարգութեան համար, որուն խոկումովը կը սիրենք յուսալ թէ սկսած է արթէն համտցրաւուի ամէն Հայ, չի կրնար ըլլալ աւելի գեղեցիկ և կենդանի նշանաբան մը քան թարգմանչաց և իրենց գործին օրինակը:

Բարեկարգութիւն . . . այդ հոգեւոր յեղաշրջումը մէկ անզամ միայն լիուզին և հրաշալիք արդիւնաւորութեամբ իրականացաւ այս ազգին գոյութեանը մէջ, այն գարուն՝ ուր ծնան և կործեցին մեր մեծանուն և անմահ բարեկարգիչները. արդ, այսուհետեւ ինչ որ փորձուի մեր մէջ այդ անուան տակ, ոչ այլ ինչ պէտք է ըլլայ եթէ ոչ վերանորոգումը կամ շարունակութիւնը միայն անոնց ձեռքով այդ կատարուածին, այսինքն «աստուածագործ մշակութեան» մեծ շարժումին:

Մօտեցնել կրօնքը ժողովուրդին. ա՛յս միայն կը և եղաւ անոնց նպատակը, իրենց գործին ամբողջ ընթացքին. ա՛յս պէտք է լինի նաև հրմակ հետապնդուելիք միակ բանը բոլոր այն աշխատութեանց միջոցին, զորս առաջարած ենք ընել:

Կրօնքով կենագործել ազգը. երբ Աւետարանին առջև է որ այսպէս կը խորհի մարդ, ոչինչ կայ իր մտածումին մէջ արաւակարգ և անիմաստ: «Քրիստոնէւթիւնը այն կրօնքն է որ նոր ինորոյ մարդկային բնութիւն մը ստեղծեց, կամ վեր հանեց զայն իր կործանումէն և կանգնեցուց զայն ընդ միշտաւ: Այն ողեկան հրաշալիք զօրութիւնն է ան՝ որ յեղաշրջելով անհատն ու ընկերութիւնը, կ'ուժովցնէ անոնց մէջ ինչ որ ունին անոնք ի բնէ գեղեցիկ և ազնիւ, և այսպէս կը բարձրացնէ իրենց կեանքին արժէքը».

Զատազակական էջերէ փրցուած տողեր չեն ասնք, այլ ապրուած կեանքի զգացուամեր. երբ Քրիստոնէւթեան վրայ է խնդիրը, պէտք չկայ բնաւ այդպիսի հնարքներու: Եթէ այ թերթին քանի մը սիւնակներուն վրայ չակերտ մէջ միայն շարակարգէինք մեծ խորհուներէ անոր ի նպաստ արուած վկայութիւնները, առանց յիշելու անոնց որ ըսած են զանոնք, ու յետոյ,

ուրիշ թիւի մը մէջ եթէ յայտնէինք թէ ո՛վեր են որ մտածած են այդպէս, պիտի զարմանայիք թէ ի՞նչպէս անոր հակառակորդ կամ այդպէս ճանչցուած միաքեր այնու հանդերձ այնքան սքանչացում ունին անոր մասին։ Այո՛, որովհետև ճշառագայթը չի թաղուիրա։ որովհետև ճշմարտութիւններ կան, զորս ու բանալու համար, միտքը նախ պէտք է ինքզինքը ուրանա։

«Քրիստոնէութիւնն է որ սաեղծեց արդի ազգերը. ա՛ն պիտի պահէ զանոնք», պոռացեր էր օր մը Պալգաք Բայց մենք պէտք չունէինք այդ աղաղակին, հասկնալու համար թէ արդարե ինչ ազգապահպան զօրութիւն թաքչած է միշտ մեր պաշտած կրօնքին մէջ։ Այս ճշմարտութեան իելամտութեամբն էր որ մեր երշանիկ նախնիք նախ ազգը Աւետարանին առաջնորդելէ վերջ Քրիստոնէութեան առաջին իսկ դարերուն, յետոյ զերագոյն ճիզր ըրին անոր բարոյականին ամբողջ զօրութիւնը ինչեցներու համար իր կեանքին մէջ, անով արիացներու և անփոք պահելու համար զայն իր զոյութեան շուրջը խոնուած անհուն վասանգներուն դէմ։

Այդ էր մեզի համար ճշմարիտ բարեկարգութիւնը. ու զիտենք ամէնքս թէ ի՞նչ բարի և անմահ արդինքներով պակոււցաւ անիկա, Բարեկարգութիւնը երկրորդական, չորրորդական հարցերու կամ գործերու մասին զեղչումի կամ յաւելումի կարգադրութիւնը չէ բնաւ. անիկա ժողովուրդներու կեանքին գերազոյն յեղազրջումովը անոնց հոգին մէջ նոր ու փրկարար մտատիպարի մը կատեցումն է. բան մը, որ, ինչպէս ըստինք, եղած կատարուած է արդէն անզամ մը և ընդ միշտ մեր մէջ տասնենինք դարեր առաջ։ Ու հիմակ, առաջարկուած այդ կարգադրութիւնները, յաւելումի կամ յապաւումի այդ արաքները ոչ այլ ինչի պէտք է ձգաին, եթէ ոչ սրբելու փոշին կամ մաքրելու մամուռները, որոնք ժամանակի ընթացքին կրնան զոյացած ըլլալ արդարի ազգովին ընդ միշտ մեր պաշտած իտէալը մարմացնող այն Հաստատութեան վրայ, որ մեր առաքելական և սուրբ Եկեղեցին է։

Կենազործել ազգը կրօնքով. այս եղած է յաւէտ այդ նուիրական Հաստատութեան նշանաբանը, անոր առաքելութեան ողին։

Բարեկարգութեան, այսինքն մեր նախնեաց բացած ճամբէն երբ կը պատրաստուինք մօտենալ անոր, այդ գարաւոր Հաստատութեան, մեր Եկեղեցինն, պատկառ պարտինք մնալ ամէնէն աւելի այդ նշանաբանին։ — Աւելի մօտենել և ընտանի ընծայել Եկեղեցին ժողովուրդին։ առանց երբեք ոչինչ եղծելու իր առաքելական, արեկեան, ազգային և վաղնջական նկարագիրէն, որուն մէջ է իր բովանդակ վեհութիւնը. առանց թոյլ տալու որ արդիական թեթևութիւններ իրենց ստուերը խաղցնեն անոր վրայ։ Մօտեցնել կրօնքը, Եկեղեցւոյ ճամբով, ազգին կեանքին, բայց նաև հանել Ազգը, քրիստոնէական դաստիարակութեամբ, Աւետարանի բարոյական բարձրութեան։

Թարգմանչաց օրինակը. անո՞ր պէտք է նայինք շարունակ, իբրև էջին վերև գրուած տիպարին։

Ահա՝ հրամանին և հրահանգին միջի նկատուած կցորդութիւնը։